

ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱԼԿԻԹԸ

Հաւակինն կարմիր եւ գուշագեղ հաւակիթները
միշտ հասաքրքրական են, և ամէն մարդ կ'ուզէ
դիտնալ թէ ի՞նչ կատ ունին իրարու հօտ՝ Զալին
եւ Արդիշ Հաւակիր, և ի՞նչ է ձագումը տառը:

Աչքի զարնոց առաջինն կէտն է հաւակիր բառը,
որ դրաբարի մէջ ունի մը չէ՛ գործածուած: Դա-
սական հայերէննեն: ինչպէս նաև մինչեւ Հիմայ-
շատ մը հայ գուտառարաբրաւներուն բաւն բառն
է Զաւ, որւն նուազվան ու փառաքական մէկ
ձեւը եւդ: զարու հայունէրէնն մէկուն անուն ալ
եղած է, Տիկին Հաւակիր, մայրը մաւան լուսիկն-
եանի:

Հաւակիր բառը չոպովզական է, և ընդհան-
րապէս կը նշանակէ ունի թուշունի ձև կամ կիր,
իսկ մասնաւորապէս ընտանի հաւերուն կիրք:
Հաւ, հաւէ(*), բառն ալ հայերէնն մէջ բուլը թըր-
չուներուն տեսակարար անունն է, արա թէ էդ,
առանց տարրերու թեան, իսկ մըր չոպովզական
լիզուսին մէջ նաև բառը հետզետու մասնաւորուած
և յատկացուած է ամէնուն ժանոսի ընտանի հա-
յին, այնուս որ երր նաև ըսենք այժմ՝ կիմա-
նանց մէր տան հաւանցներուն մէջ հաւակիթ ածող
ընտանի էց թաշունը, մինչ նաև բառն ալ, հին հա-
յերէնն մէջ միայն թաշուն չի նշանակեր, այլ
նաև՝ սկզբ, ինչպէս նաև սերունդի մը նախա-
նորդ, պատր:

Դարձաւ կիր, որ հային վրայ բարզուած է,
հայերէնն մէջ կը նշանակէ կիուած ունէ ար-
դիւնք, արտերուն նուննը, կենդանեաց կարը,
այդիներուն կարիք, ուրիմին հաւ+կիր բարդին մէջ
ալ՝ կիր կը նշանակէ հային արգասիքը, պատուզ:

Հաւ+կիր ընախօսօրէն կիր, արդասաւորուողի
դազափարը կուտայ — այսինքն՝ ո՛չ միայն նաևը
էդ թաշուն մըն է, որ կիր (ձև) կ'ածէ, այլ նաև
կիրը կամ ծուն ալ էզ և ըստինքանին Անշուշտ զա-
տահական երկոյթ մը չէ անկիօսացնոն ըց (հաւ-
կիթ) և հայերէն եզ բառերուն իմաստի նմանու-
թինը, ինչ ոչ նոյնութիւնը երկու բառերուն
ձեւին ալ:

Երկրորդ կէտը որ ուշագրաւ է, հաւակիթին
բանած կարեար տեղն է թէ՛ առանին անտեսու-
թիան, թէ՛ ճարտարաբուխափ, թէ՛ զեղագոր-
ծութեան մէջ: Այս տեսակինսներէն առեւարական
գործանութեանց մէջ շատ կարեւոր ապահով-
մը եղած է հաւակիթը: Միայն Փարիզ քաղաքին
մէջ կ'սպասի տարեկան 40-50 միլիոն ֆրանքի
հաւակիթ, որ կշիռուի կը ներկայացնէ 15-20 մի-
լիոն քիլոկրամ քանակութիւն մը:

Հաւակիթին ճերմէկուցով կը պարզեն գինիները,
օչարակները, ճերմէկուցով կը գործածուի իւզա-
նկարներու մէջ, և մնանք զիստներ կարտու-

հաղակիներն ալ կը փակցընեն հաւակիթին ճեր-
մէկուցին և կիրին շաղուածքով: Չին առեններ,
հաւակիթին ճերմէկուցով կը գործածէին քարուկիր
շէնքերու շաղախին, և լած ենք որ ձեղայիր-
իւն Մկրտչ Ամբիրա, կ, Պոլիս, Վասփոր՝ իր եւնի
դիւզի առարանքը այդպիսի թանկագին շաղա-
խով մը շինել տուած է կազմարարներ զիրքե-
րը ուկիցօծելու համար հաւակիթին ճերմէկուց կը
գործածեն, իսկ զեղնուցը կը կիրարկուի կաշե-
գործութեան մէջ:

Երրորդ կէտը որ ամէնէն հասաքրքրականն
է, հաւակիթի որ տառութեան մէջ, տուր աշխար-
հածնական (Cosmique) բառան է:

Հաւակիթը իր բնախոսական կազմուածքով կը
ներկայացնէ ամրոզնութիւնը անկինդան ու ան-
կերպարան հակի մը, որ որոշ պայմաններու ներ-
քան կամը և կիրարաբեք կ'առնէ: Ասոր համար
եզրակական գիւնիկեան, պարսկական, յունա-
կան և հնդկական հին կրօններու մէջ հաւակիրը
կը խորհրդանշէ տիկիցրքի արարագործու-
թը մէր:

Գր. Տաթինցի գիտէ հաւակիթին այս աշխար-
հածնական իմաստը. — «Քի ծուն օբիւնակ է բո-
լոր աշխարհի, որպէս առն իմաստունքն թէ զի-
րին կեղևն զերկնիցն բերէ զնմանութիւն, իսկ
մզկնածեւն՝ օդոյս, և սպիտակուցն՝ ջրոյ, և զե-
զին իրերիս, որ է մէջն» (Հելուան ՀՏ, էջ 606):

Նզդիկ աշխարհածնութեան մէջ կ'ըսուի. —
Երբ արարչագործ ասուածութիւնը ցողի շիթի
մը չափ պատիկցաւ, ուզց սանգզեկ աշխարհը,
նախ ինքն մանանեխի հատիկին շափ եղաւ, յե-
տոյ մարզրտի մը շափ եղաւ և յետոյ հաւակիթի
մը շափ, սուն մէջ հինգ տարրներ ծնունդ ա-
ռնին: Այս հաւակիթը եօթը տակ կ'ձեզ կամ կեղեւ
ունի, իրարու վրայ, ճիշդ սոխի մը պէս: Այս
հաւակիթն է որ կ'ելլին կրակը և օդը. կրակը
զէպի վեր կը բարձրանայ, իսկ օդը ատոր հա-
կառակ ուզզութեամբ՝ զէպի վրայ. այս կերպով
հաւակիթը կը բացուի և կը բաժնուի երկու մա-
սները, վերին մասը որ սոկի է՝ կը կազմէ եր-
կինքը, իսկ վարի մասը, որ արծաթ է՝ կը կազ-
մէ երկիրը:

Եւ որովհեան եօթը կ'ձեզով է այս հաւակիթը,
բացուած տանինը, տասնըշորս հատ կէս-կճեղո-
ներ ալ դուրս եկան, որնց եօթը վերին երկինք-
ները կը կազմն և եօթն ալ վարի եօթը երկիր-
ները: իսկ սազմը և սպիտակուցը կը մնան վա-
րի մասին մէջ, սունցմէ կը կազմուին լեռներ ու
ծայիր, շանթեր և ամպեր (ԲՈՒՒԲ. ԿՐՕՆԱՑ, Միներ, Հար. Գ, էջ 928, հմատ. լից Երբր. 1905,
էջ 299-302, ուր ուրիշ վերլուծում մըն ալ ուր-
ուած է հնդկական հաւակիթի մասին):

Նզդիկ աշխարհածնութեան այս գրոյցին ասր-
ըրի մէջ ձեւը Հայոց վերագրուած է Պիւխնէրի
մէկ գործին մէջ (*), զոր իրը հետոքրքրական
կը զննինք հաս: վասն զի Հայոց հին հաւատա-
թիներուն մէջ այսպիսի զրոյց չկայ. — ԱՀաւա-

(*) Անգլիերեն Hawk (ուսի բախում մը) պատահ-
կան նմանութիւն մը չունի անօւած հայերեն հայութին նետ:

(*) Büchnerի Conference sur le théorie darvinienne
գործին Հինգերադ համախօսութեան սիլիքը, էջ 128:

սիկ, ըստ էրմանի^(*) թօւղթերուն, թէ ի՞նչ է հայոց աւանդութիւնը առեղծագործութեան մաս սիւն:

Ալզրնական, յաւիտենական, աներեոյթ էաւ կըն ու հսդին միայն կրնայ ձանշնառ, որ վերջապէս կամացաւ ինքզինք յայտնել իր բարոր կարութեան և բոլոր փառքիրուն մէջ ։ Եւ նախ խորութզի մը գորութեամբ մի այն սանդհցաւը, և անոր մէջ զըս սանդագործութեան սերմը, սերմ որ Զըս մը եղաւ, սոկի ոչս փայլւն և այնքան կիելունի պայմանութեամբ մը որչափ արեն բիւրաւոր ձառագայթները։ Կոյն ինքն այժ ծուին մէջ կերպաւորուեցաւ Բարամզրամա (Paramarama), այսինքն մարդ ասուաւի կերպաւանքով։ Արեգակնային բազմամիջին տարիներու ըրջանէ մը ետքը կոտրեց այս ձուն և բակաւ սանծել ահեանսիի աշխարհ։ Չուր մէկ կտորէն սանդծեց Երկիմք, միան կտորէն ալ Երկիմք, և զայն զատից չուրով ։ Եւ յետոյ ինքն ալ երկու մուս բաժնուեցաւ, և ասունց մին փախակիցաց արա էակի մը, միան ալ զի էակի մը, այսինքն՝ երկու բնութիւնն միանգամայն զգեցամին ներգրածալն իսկ միւսը կրաւաւկան, վերաբարուելու համար այն արարածներու մէջ որոնք ասուաւ այսին յատկութիւններ ունին։ — Այս աւանդութեան ուժով Հայ Ամանըրին հաւկիթ կը նուիրէին լրարու։ Եւ եկիցիցու հայրեր նուիրագործեցին այս սովորութիւնը՝ զայն փոխարկութիւնը ։ Զատկին կարմիր մէջ առնելով յայտնի կը հոչակենք մեր փրկութիւնը։ Ասոր համար է որ նախ կարմիր մուն Կ'ուտենք (կը հազարդուինք մեր փրկութեան) և յետոյ ուրիշ կերակուրներ (2 բնուան Հասոր, էջ 606):

Թէ քրիստոնէական զատկական նուկիրի ծագումը հրական է, հաւկիթը ինչպէս մասին, որ խորհրդանշան եղած է տիկիցերքին։

Հին Հռոմայիցիներ և յոյներ հաւկիթ կը նըւկիթին իրենց ասուածներուն երր կ'ուզէին սրբութիւն և մաքրութիւն, և այդ հաւատացայն մեսեներու կերպակութիւն մէջ ալ հաւկիթ կը զնէին, որ անոնց ալ սրբութիւն մաքրութիւն։

Զորբորդ էկտը որ գարմեալ շատ հնարքքական է, հաւկիթը ինչպէս անցած է քրիստոնէական բարքիրու մէջ, ի՞նչ է ծագումը։

Ալիկան շատ բնական է զիւրօմբաների երեւոյթ մըն է։ Քրիստոնէութեան զարմազ բոլոր ազգեր և ժողովուրդներ իրենց հին կրօնքն միասին բիրեն շատ մը գաղափարներ, սովորոյններ և այլն, և զայն զառնեցին և ամառի և մաքրութիւն մասնաւութիւն մասներու կերպակութիւն մէջ ալ հաւկիթ կը զնէին, որ անոնց ալ սրբութիւն մաքրութիւն։

Բայց կը թուի թէ զատկական հաւկիթը հրեական աւանդութեան անցած է քրիստոնէութեան։ Հրեանեան Պատմի տօնին բազարչ շատ կը շնէին, այսինքն՝ զարդ ալիքը և չուրէ շինուած հաց մը, բայց բարդ կեցիցիները քիչ մըն ալ նաւկիթ և շաքար կը խառնէին բաղարչին։ Պատմի սեղաններին զբաց, ի միջի այլոց, պիտի զրուէր զատկական գառը և պինը խառն սոկիթ։ Այս սեղաննեն շուրջ հօրայէլացւոց եղիքսոսն ելքին զատմաւթիւնն ընել է ու կերպերը նմանցընել ետքը, սոքի կ'ելլին, իրր թէ ճամարդու-

թիւն մը պիտի բնեն, ըստ այնմ կը գտնեպնդուին, ձեռքերնեն մէկ մէկ զաւազան կ'առնեն, և հապճեպուի կ'ուսնեն զատկական գառը և մէջ մէկ հաս ալ պինը խառն նաւկիթ (ԱԻ.ԿՊ. Կրօնմէ էջ 1087-89)։

Ուրիմն անհաւանական չէ բսել թէ զասեքի սեղանին պինը խառն նաւկիթ ուտելու այդ հըրեական տուրութիւնն է որ փոխանցուած է քըսիսունէից Զատկի հազանին։

Կարմաներ կայ նաև թէ որովհետեւ քրիստոնէից արգիլուած էր Մեծպահքի մէջ հաւկիթ ուտելը, հօթը շաբաթներու միջոցին հաւաքուած հաւկիթները։ Աւագ են, օրնեկ կուտային և Զատկին կը բաշխէին բարեկամներու։

Այս առմիւ հաւկիթները կը ներկէին ալ, կարմիր գոյնն է հինը և աւանզականը։ Դր, Տաթեւացին անինարկելով կարմիր հաւկիթ ներկիւու սովորութեան կ'ըսէ։ — «Թէ Զատկի այս առաջին կիրակի հարամի օքը կարմիր ձու կը ներկինք և խորութզը այն է որ միայն Զատկին ձուն ։ Կը ներկինք վաւան զի ձուն, օրինակ (Խորհրդանըշան) է բոլոր աշխարհնի, և ինչպէս որ իմաստունները կ'ըսնեն, զուրօնի կեզկը կը նմանի երկինքի մզդանձեւը՝ օքին և սոխտահուցը՝ ջուրին, զեղին ալ երկիրն է, այսինքն մէջը։ Խակ կարմիր ներկը կը նշանակէ թէ բոլոր աշխարհու գետեցաւ Քրիստոսի արլ մունի։ Եւ մենք կարմիր ձուն ձեռքերուն մէջ առնելով յայտնի կը հոչակենք մեր փրկութիւնը։ Ասոր համար է որ նախ կարմիր մուն Կ'ուտենք (կը հազարդուինք մեր փրկութեան) և յետոյ ուրիշ կերակուրներ (2 բնուան Հասոր, էջ 606)։

Թէ քրիստոնէական զատկական նուկիրի ծագումը հրական է, կրնայ ապացուցուիլ ո՛չ միայն պինը խառն հաւմար հաւկիթով այլ նաև այն կարկանդակներով (չորեկ, և այլն ձեւերու տակ), որը հայ ասանմիկներու յատկառէ կը պատրաստեն Զատկի համար։ Չորեկը մանաւանդ հզրիտ կերպով կը յիշեցնէ բարեկեցիկ հրեաներուն բաղականերու։ Զատկի հորհաւորելու նպատակը

բաղարարչ հաւկիթով ու շաքարով։ Կորմիւն զատ ուրիշ գոյներն ալ բաւական նին են, ինչպէս նաև սոկեցօծ եւ գեղանկար հաւկիթներ։ Նոյնպէս սա մեր օրերուն հաւկիթածեւ ուրիշերը, ամէնքն ալ գեղարուեստական զորմիր այլ եւս, այլազան չափերով եւ արժէքներով, որոնց մէջ շաքարիցներն կը զրուին եւ Զատկի առմիւ կը նուիրուին ծանօթներու եւ բարեկաներու։ Զատկի հորհաւորելու նպատակով։ Քրիստոս յաւես ի մեռելոց։

Հաւկիթի մասին մեր տեղեկութիւնները Աւագընեւու համար, պէտք է ուշադիր ըլլաւ Հայրամի ձուերուն ալ, որոնք Հայոց հին հարուստ վանքերուն եւ եկեղեցիներուն մէջ զիմաւոր զարգարանքներէն էին. վասն զի կանթեղներուն վերին զունդի սեղ կը զրծածուելին եւ զեռ կը զրծածուին երուազութէմի մէջ եւ կամ առանձինն կը կախուին կանթեղնաշարքի մէջաղերը, վերէն կարմիր, վարէն ալ ձուզ մը ձգուած։

Զայտակ, ինքնին հազարապիւտ թոշուններէն է, եւ ձանօթ թոշուններուն ամէնէն մհծը, որոնց

(*) Գ. Ս. Էրման Գերման բնագէ, հանապահուց մին է (1806-77)։

բարձրութիւնը մինչեւ երկու քուկէս մէթը կը հասնի իր ձևերն ալ, իրենց խոշորութեամբ, առկունութեամբ եւ տեսքով շատ սիրուն են, եւ հազորագիւտ:

Միջին զարուն եւրոպական հարուստ տօւներու մէջ կը գործածուէին ջայլամի ձուերէն շինուած զաւաքներ, թասեր, սկաներ, եւ ուրիշ անօթներ, նուրր քանդակներով ու զարդերով, ոսկեզօծ մհանդայ պատուանգաններու վրայ:

Եկեղեցիներու մէջ ալ հաւանարար միշն դարուն մտած են զայլամի համկիրեց, իրեն հազորագիւտ եւ թանգարին զարդ, եւ թերեւ նաև իրեն խորհրդանշան Զատկական Համբարձ պէս:

Քանի որ զարդարանքի վրայ է խօսքը, ըսկանք թէ հաւկիմը իր սիրուել մեւն համար հարուստագիւտնեան մէջ ալ իրեւ զարդ կը քանդակներու զիւերու (շօնութ) վրայ, ըլլայ տուներու, ըլլայ եկեղեցիներու մէջ եւայլն:

ՀՆԱԽՈՑԶ

ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

ՄԻՇ ՇՆԱՐ

(Ալլի Ի. 15.)

Մարդկութիւնը տառապեցնող մեծամեծ չափրները բանալու համար, բայց առաջարկուած զարմաներին տաշեակարգ կարեւորութիւն ունեցողը կը նկատուի ընաւնեներուն կեանքը ընսանեկան կեանքը մարդկային ամենէն վաղնիք եւ սրանցնիք մէկ հասաւառութիւն է որ անհաներու ֆիքրական, մնաւորական եւ բարդական պատքաներուն զարգացնուած կը անհաներու գոհացման կուտայ և սիրն շարունակութեան ու զարգացման կը ծառայէ: Ընսանեկան կեանքը է որ այր եւ կին իրաքու թերին կը յացնեն, հաճիքի եւ օգտակար զարգափառներ կ'ընդգնանացնեն եւ այդու կարենի կ'ըլլայ թէ երանիկ եւ թէ դժբախս օրերու մէջ ուրախութիւնները բազմապատկել, ցաւերն ու վիշտերը մեղմուցնել եւ զանազան նոգերու եւ տառապանքը ճան թեռ թիւթեցնել: Վերջապէս ընտանեկան կեանք դու ոչ միայն մարդուն ծնաբան ու ուրնարանն է, այլ եւ անը հանգարանն ու ապաստանաբանն է: ընտանեկան կեանքը է որ կարդային անհաներու ֆիքրական զոյտթիւնը կը պաշտպանուի եւ բարդութեան զիւերու զիւերու պատուի:

Այս տեսակետին հակառակ ևայ շարժում մը որպէս կ'ուզեն հաւատացնել թէ ընսանեկան կեանքը կաշխանդում մը եւ սեղմում մըն է մարդկային ապատութեան, թէ պէտք է չնչել ընտանեկան կեանքը եթէ կ'ուզեն որ վերնայ մարդոց մէջէն ատելութիւնը. նախանձը, հակառակութիւնը, եւ այն ամէն չափրներ որ կուգան ատելութիւնէ: Այս ուղղութեան չափացող եղան առաջին մնին Պատունու:

մասաւաէրն, որ ընտանեկան կեանքը կը նկատէր անհաշտ թէ ընկերութեան, թէ հայրենասիրութեան եւ թէ մորդասիրութեան. եւ կը կարծէր թէ ընտանիքը չնշենով հայրենիքը կը գօրանայ. նա կ'ուզերն որ պետութիւնը մանուկներու կրթութեան պաշտօն ստանմէն ընտանիքի աեղն անցներով: Ասկկա իր Հասարակութեան մէջ ափառ գրին մէջ տիրագ հիմաւական զարգափարներէն մէկն է: Թէին նոյն ինին Պատուն՝ առաջինն էր որ իր սեսութեան ցընորական ըլլայը յարտեց իւս Արքանութեամբ մհապէս հերելով մերժեց այդ տեսանքին:

Կեանքը մէջ ուրին ու ծանօթութիւնը միեւնոյն որդէնով կը զարգանան, անոնց ընական ընթացքն է պարուիչն զիմել գէպի մեծը: Մեր սիրութ կը յարի նաի մեր անծինի, յետոյ ընաւնիքի անզամներուն, այսինքն աննոց որ զմեզ կը շրջապատեն եւ ոպա մեր հայրենակիրներուն, վերջապահէս ամրոց մարդկութեան: Այս չըս շրջապատենի կ'անցնի մէրը եւ մին միւսէն կախում ունի եւ զոյտթիւնը կրնայ ապանզիլ: Եթէ ու կրնայ ուրի տկարանաւ, այլայիլ եւ տարափոխիլ: Անոնք որ մարդկութեան մէրը զօրացներ հասար ընսանիքի սիր չնչել կ'աւզեն, Պըղառունի բրածին պէս, անոնք ընական կարոք խանգած կ'ըլլան եւ կը նմանին աննոց, որուն զեր մեծցներ համար ակը կը ցամբցնեն: Ընսանիքի սիրը մարդկափութեան աղբիւն է եւ ընտանիքը մարդկային ընկերութեան խարիսնին է:

Այս պատուականն սեսութեամբ եւ արդի պայմաններով բարձուած կեանքը հներգնեած է: Այս կեանքը նիւթեամբ կախում ունի կ'ավագան է դադրենի գանգի գուրս, գէպի ամուրութիւնը շարժուած է: Արդ՝ այս բանին ո՛չ մէկ բան այնքան կը նպաստէ որքան ընտանեկան, բարի, անոյշ, պարզ եւ խաղաղ կեանքը, որ միշունական է զօրաւոր զօրութիւնը եւ տանց անոր մարդ ապաօրէն կ'ընթալ այ ամենածանր փունդգերու: Զնշերգ ընտանիքը, չնչած պիտի ըլլանը ընկերութիւնը, կամ առնուազն, ամենածանր հաբուած մը տուած պիտի ըլլար անոր եւ սիրու պատրաստած ըլլար վերագր մը դէպի բարբարական շրջաններն, գլափի ցեղային երամակներն եւ հոյլերն, որոնք կ'ապրէին պատութիւններով եւ յելուզակութիւններով:

Ընսանիքն իր բարձրութեան եւ արժանաց մէջ պանձու համար, անհրաժեշտ է անոր աւալ իւր նրբագիւտ խորիսիր, իւր անվիճելի հիմք, այսինքն ամուսնական հաւատարմութիւնը եւ այս իսկ է անկիւնարարը ընսանեկան հաստատութեան: Ընտանեկան կապերուն թուացումն իւրուսնկ պատճառը ու պէտք է փնտակ անուանական կապերու թուացումն մէջ կոսիլ այս կարեւոր եւ ծանր հարցին վրայ, ծանել է եօթներու Պատուիինինի վրայ:

«Մ' շնարք: Շնացողը իր ամուսնոյն, իր լուծա-